

գալոցներ՝ ուր աղջկունք, սրչափ ալ հարուստ լինին՝ կարգաւ օգնութիւն կրնեն վարպետ խոհակերի մը, եւ այն վարպետուհին կսովրեցընէ նոցա թէ ինչ կերպով պատրաստելու է այս կամ այն թթուն (բուշիկ), այս կամ այն անուշը (րեյկը), քողցրաւենին, այս կամ այն չիրը՝ այսինքն չորցուցած սլաւուղը, եւ այլն: Ասոնցմէ պէտք է օրինակ առնուն նաեւ մեր օրիորդական գալոցներուն կառավարիչները, եւ բաւական չհամարին միայն ուսմունքը, լեզուներն ու երաժշտու-

թիւնը, որ շատ անգամ աղջիկ աղոց թեթեւամտութիւնն ու գոռոզութիւնը աւելցընելէն զատ օգուտ մը չունին:

Ամէն միջոց իւր վախճանովն է գովելի, ապա ուրեմն եթէ աղջկանց դաստիարակութեան վախճանն է բարեկիրթ մայրեր ու գիտուն եւ խոհեմ տանտիկիւններ պատրաստել ազգիս, հարկաւ այնպիսի միջոցներ, սճեր, դիւրութիւններ ձեռք առնելու է որ շիտակ այն վախճանին առաջնորդեն ու հասցընեն:

Բ Ո Ւ Լ Ղ Ա Ր Ք

Բուլղար ըսուած ազգը Սլաւեան ժողովուրդներէն մէկն է. խիստ հին ժամանակները Կովկաս լեռանց կողմերը կրնակի եղեր, յետոյ գնացեր է գէպ ի արեւմտեան հիւսիս, ու Վոլկա գետին քովերը բնակեր է մինչեւ Քրիստոսէ 500 տարի ետքը: Մեր քերթողահայրը Մովսէս Խորենացին թերեւս առաջին հեղինակն է որ այս ազգին վրայ յիշատակութիւն կընէ հինգերորդ դարուն մէջ. եւ նորա պատմածին նայելով՝ Բուլղարներուն մէկ մասը մեր Արտաշէս թագաւորին աստեւը եկեր Հայաստանի Կող ըսուած գաւառը բնակեր է: Եօթներորդ դարուն մէջ Վուկային քովէն ելան Բուլղարները, գէպ ի հարաւ փոխադրուեցան. առաջ Խրիմու մէջ կեցան, յետոյ Դանուբ (Դունա) դետէն անդին անցան, ու Սեւ ծովուն եզերքը՝ հին աստիւր Միւսիս՝ եւ յետոյ Բուլղարիա ըսուած երկիրը բռնեցին, ուր եւ կրնակին մինչեւ ցայժմ:

Հռովմայեցիք եւ Յունաց կայսերք քանի մը անգամ ուզեցին նուաճել Բուլղարները, բայց չկրցան անոնց քաջութեանը յաղթել: Կոստանդին Գ կայսրը յաղթուեցաւ անոնցմէ 678-ին, եւ նոցա դրած ծանր պայմանները յանձն առնելով՝ հաշտութիւն ըրաւ հետերնին. պայմաններուն մէկն ալ այս էր որ տարեկան տուրք մը վճարէ անոնց: Յուստինիանոս Բ կայսրը ետեւէ եղաւ որ այն նախատալից դաշնադրութիւնը աւրէ, եւ 687-ին յարձակեցաւ Բուլղարաց վրայ. բայց յաղթուեցաւ, եւ ստիպուեցաւ առաջին դաշինքը նորէն հաստատելու: Հարիւրաւոր տարիներով երկարեցաւ Յունաց եւ Բուլղարաց պա-

տերազմը, մինչեւ որ Վասիլ Գ կայսրը Բուլղարիան ալ կայսերութեան գաւառներէն մէկը դարձուց 1019-ին. եւ այնուհետեւ Բուլղարները Յունաց հպատակ մնացին մինչեւ Խաչակ Անգեղոսին օրերը, 1186-ին, ու նորէն ապստամբեցան: Վրան շատ չանցաւ, Մաճառաց Ստեփանոս Գ թագաւորը յաղթեց Բուլղարաց, եւ ստիպեց զնոսա որ զինքը ճանչնան իրենց թագաւոր: Նորա յաջորդները իրենք զիրենք անուանեցին «Թագաւոր Մաճառաց եւ Բուլղարաց», մինչեւ որ այս տիրողոսն ալ Մաճառաստանի թագաւորութեանը հետ մէկտեղ Աւստրիոյ կայսերաց անցաւ:

Բուլղարները արեւելեան կայսերաց օգնութեամբը կրցան դարձեալ Մաճառաց լուծը թօթովել, եւ մինչեւ Ագրիանուպօլիս (Էտիրնէ) քաղաքին տիրել 1569-ին: Սուլթան Մուրատ յարձակեցաւ նոցա երկիրը, եւ սուլթան Պայէզիա բոլորովին տիրեց Բուլղարիոյ 1596-ին. անկէց ի վեր Բուլղարները օսմանեան հպատակ մնացին մինչեւ այս տարի՝ յորում սկսան հազարներով ելնել տեղերէն ու գալ Խրիմ, եւ Խրիմու մօտ երկիրները բնակիլ:

Միայն Թէոդոսիա երնուներուն թիւը եօթը հազարի չափ եղաւ. եւ կրսն թէ դարնան մինչեւ քառասուն կամ յիսուն հազար հոգի կայ գալու: Տէրութիւնը ասոնք ձրի կիոխադրէ Տաճկաստանէն Խրիմ, եւ մինչեւ որ տեղաւորուին՝ օրը մարդ գլուխ 10 քոփեկ կուտայ. բայց որովհետեւ աշնան ցըրտերը սաստկանալու վրայ են, Թէոդոսիոյ բնակիչները ձեռքերէն եկած աղէկութիւնը կընեն նոցա, եւ մարդասիրական հիւրընկալութեամբ կօգնեն: Միայն մեր ժողովուրդը

*

արդէն անոնցմէ բազմաթիւ անուորներու տեղ տուաւ, չափաւոր փող ալ հաւաքեց որ հիւանդներուն դեղի եւ տաք կերակրոյ նպաստ մը լինի: Նմանապէս Յոյնք եւ Ռուսք եւ Հոռովմէականք, եւս եւ Գարայիմ՝ Հրեայք առատաձեռն օգնութիւններ ըրին այս հիւրերուն:

Քանի որ Բուլղարները օսմանեան տէրութեան հպատակ դարձեր են, իրենց քրիստոնէական հաւատքը՝ որչափ որ մահմէտականութիւնը կնքէ՝ աղատութեամբ կապշտեն. բայց Կոստանդնուպոլսոյ Յունաց պատրիարքին իշխանութեանը տակ լինելով՝ խիստ շատ նեղութիւն քաշեր են եւ մինչեւ ցայժմ կքաշեն յոյն քահանաներէն ու եպիսկոպոսներէն. մանաւանդ որ 1767-էն իվեր վճիռ եղած է Յունաց պատրիարքարանէն որ Բուլղարաց եպիսկոպոսները անպատճառ յոյն լինին ազգաւ: Յայտնի է որ այս պատճառաւ ոչ միայն յոյն եկեղեցականները ամէն բանի մէջ պիտի երեւցնէին իրենց հակառակութիւնը ընդդէմ Բուլղարաց ազգային լեզուին ու սովորութիւններուն, հապա նաեւ նոյն իսկ Բուլղարներուն մէջէն փառասէր ու արծաթասէր եկեղեցականները . . . :

Բայց վերջապէս Բուլղարներուն ալ ազգային հոգին արթնցաւ՝ գրեթէ Հայոց ազգային հոգւոյն հետ մէկտեղ: Չարմանալի բան. Հայոց բնիկ թագաւորութեան վերջին կայծը կանցնի 1595-ին, Բուլղարներունը 1596-ին. եւ երկուքին ալ բազմադարեան թմրութիւնը գրեթէ յանկարծ կթօթափուի կփարաւի, եւ ազգային գրականութեան սէրը կարծարծի: Պուքրէշին մէջ առաջին մեծ դըպրոցը կբացուի Բուլղարաց համար՝ Գաղղիոյ բազմաբուռեատական դպրոցին (école polytechnique) ստորին գասերուն նման. եւ Փոսովեք վ՛թնուսօ, այսինքն «Լուսաւորութիւն ի Տաճկաստան» անունով զուարճախօս լրագիրը կը սկսի Բուլղարներուն աչքը բանալ: Աւստրիացիք եւ Գաղղիացիք իսկոյն ետեւէ եղան որ դաւանանքի պատրուակովը կամ կապովը վատրկին նաեւ քաղաքական կերպով Բուլղար ազգին սիրտը. ուստի Ֆրիլիպպէին մէջ Հոռովմէն եկած Անդրէաս Քաղանովա անունով եպիսկոպոսը կեցած՝ կաշխատի Բուլղարները լատինացնելու. Գաղղիացւոց Պոսքէ մարաշխան ալ Փարիզու մէջ գահերէց լինելով նոր ձեւացած ընկերութեան մը, կջանայ որ Բուլղարիոյ ամէն կողմերն ալ դպրոցներ բացուին. նմանապէս Քալիցքի անունով մէկը Ռուսձուգին մէջ դպրոց մը բանալու վրայ

է, ուր կհրաւիրէ Բուլղարաց զաւակները:

Կարելի է համարձակ ըսել թէ Ռուսաց ազգին պաշտպանութեանը կարօտ էին այս պարագաներուս մէջ Բուլղարները, իբրեւ նոյն ազգէ եւ նոյն դաւանանքէ՝ սլաւեան ժողովուրդք. բայց մինչեւ ցայժմ երեւելի օգնութիւն մը չէին գտած: Օտեսաա բնակող Բուլղարներէն ոմանք ընկերութիւն մը հաստատեր էին մէջերնին՝ իրենց ազգին բարոյական եւ նիւթական յառաջագիմութեանը աշխատելու. բայց Օտեսայի Իննովկենտիոս եպիսկոպոսին վախճանելովը այն ընկերութիւնն ալ վերջացաւ:

Մինչեւ 1850 տարին Բուլղարներուն մէջ ազգային լեզուի ուսումը ամենեւին չկար. 1859-ին Նէոփիտոս անունով կրօնաւորը քանի մը դպրոցներու մէջ Բուլղարի լեզուով կարգաւ գրել՝ թուաբանութիւն եւ քրիստոնէական սովրեցընելու սովորութիւնը մտցուց, եւ թէպէտ յոյն եկեղեցականները այս բանիս դէմ ելան, եւ արգիլեցին Նէոփիտոսին որ այնպիսի նորաձեւութիւններ չընէ, բայց ժողովուրդը ուսման համը առնելէն ետեւ՝ Նէոփիտոսին յաջորդներ գտաւ, թէպէտ եւ ոչ անոր պէս ազգասէր եւ ոչ անոր չափ գիտուն: Տեսան Բուլղարներն որ ամէն քաղաք՝ ամէն գեղ դպրոցներ բանալու ջանք ու սէր կայ մէջերնին, բայց լաւ վարժապետներ չունին. մտածեցին որ ընդունակ պատանիներ յուղարկեն Եւրոպա. ուստի մինչեւ 1850 տարին հարիւրի չափ երիտասարդներ դարձան Եւրոպայէն. թէպէտ եւ գրեթէ ամէնքն ալ անկատար ուսմամբ, բայց իրենց համար ազգասիրական հոգւով լցուած. ուստի եւ կասկածելի եղան իսկոյն Յունաց՝ իբրեւ թեթեւահաւատ մարգիկ, եւ Տաճկաց՝ իբրեւ ազատամիտ երիտասարդք, եւ նոր դպրոցներ բանալը այս վերջի տարիներս գրեթէ անկարելի եղաւ՝ մեծամեծ գժուարութեանց ու ճախորդութեանց պատճառաւ:

Նոյն ատենները Աւստրիացի վաճառականները սկսան Բուլղարաց հետ առուտուրի գուռ բանալ. Պուէ անունով գաղղիացի ճանապարհորդը 1842-ին Բուլղարներուն վրայ ընդարձակ տեղեկութիւններ տուաւ իւր ազգին, եւ սլաւեան լեզուին հետամուտ ուրիշ ճանապարհորդներ ու քարոզիչներ սկսան Բուլղարիոյ մէջ մէկ կողմանէ կաթոլիկութիւն եւ միւս կողմանէ բողոքականութիւն քարոզել. Վիտինու նահանգին մէջ 1846-ին ու 1848-ին նաեւ քաղաքական յուզմունքներ ե-



Քաղաքացի ականական Բաղդարներ :

լան տեղ տեղ, բայց շուտով հանդարտեցան :
 Երբոր ազգ մը կարթըննայ ու իւր ազգու-
 թիւնը կիրնառէ, ամէն գլխէ մէկ մէկ ձայն
 կենէ թէ ազգին ճշմարիտ օգուաները ու-
 րսնք են, եւ ինչ ճամբով կրնան ձեռք ձը-
 գուիլ, ուստի զարմանք չէ որ այլ եւ այլ
 տարաձայնութիւններ ու երկպառակութիւն-
 ներ ծագին այն ազգին մէջ մինչեւ շատ
 տարիներ : Այսպէս եղաւ նաեւ Բուլղարաց՝
 երբոր 1856-ին քանի մը ազատութիւններ
 տրուեցան իրենց :

Ռուսաց օրագիրներէն մէկը կհարցընէ թէ
 ինչ է արդեօք պատճառն որ Բուլղարներուն
 մէջ ազգասիրութեան հոգին չէ մեռած նա
 եւ այնքան հալածանքներէ ետքը զոր քաշեր
 են Յոյներէն ու Տաճկներէն, եւ ինքը պա-
 տասխան կուտայ թէ ասոր մի միայն պատ-
 ճառն է իրենց ազգային գաւանանքը, լեզուն,
 սովորութիւններն ու արարողութիւնները :
 Դաւանանք ըսելով աստուածաբանական բա-
 րակ ինքիւններ չհասկընամք, կըսէ օրագի-
 րը, վասն զի Բուլղարաց մէջ ամենէն լուսա-
 ւորեալ մարդիկն անգամ հազիւ թէ պէտք
 եղած տեղեկութիւններն ունին անոնց վրայ,
 հապա այն մտքի համոզմունքը՝ որ հալա-
 ծանքով աւելի եւս կհաստատուի մարգուս
 վրայ, եւ մեծ ոյժ կուտայ անոր որ իւր ազ-
 գութենէն չբաժնուի :

Այն երիտասարդ Բուլղարներն որ Եւրո-
 պայի մէջ քիչ շատ ուսում առեր էին, իրենց
 երկիրը դարձածներուն պէս՝ սկսան ազգա-
 սիրական սկզբունքներ տարածել ժողովրդ-
 դեան մէջ. բայց որովհետեւ նոցա առած
 կրթութիւնը կիսկատար էր, եւ երիտա-
 սարգական եռանդը անխոհեմ, շուտով կաս-
 կածելի եղան Բուլղարաց ծանրագլուխ, բա-
 րեպաշտ ու պարզամիտ մասին, որ յայտնա-
 պէս կտեսնէր այն երիտասարդաց վրայ չա-
 փաղանց սէր մը ազատութեան խղճի, եւ որ
 մեծն է՝ բարոյական սկզբունքներու ծուռ-
 թիւն. ուստի եւ զգուշացաւ նոցա խօսքերէն
 ու գործքերէն : Օսմանեան տէրութիւնը այն-
 չափ վտանգ չտեսաւ այն շարժմունքէն՝ ի-
 րեն քաղաքականութեանը համար, որչափ

Յէնէրցի Յունաց պատրիարքարանը իրեն ի-
 բաւասութեանը եւ շահուն համար. ուստի
 սա Բուլղարաց ազգայնութեանը դէմ հալա-
 ծանքը սաստկացուց այս տարիներս. որով
 հռովմէական քարոզիչներն ալ յարմար առեն
 գաւան ժողովրդեան մէկ մասն իրենց փարա-
 խը ձգելու՝ ազատութիւն եւ ազգութեան
 պահպանութիւն խոստանալով նոցա. թէպէտ
 եւ շուտով իմացան գործով նաեւ այն Բուլ-
 զարները, ինչպէս որ հասկըցեր էին ուրիշ-
 ները, թէ անձրեւէ փախչելով՝ կարկափ
 բռնուեցան . . . :

Կոստանդնուպօլսոյ մէջ 1857-ին Բուլղար-
 ները ընկերութիւն մը հաստատեցին՝ ազ-
 գային գրականութիւնը ծաղկեցընելու նպա-
 տակաւ : Այս ընկերութիւնը նոյն տարին օ-
 րացոյց մը տպեց, եւ յետոյ սկսաւ օրագիր
 հրատարակել, Բնկերութեան հիմնադիրներն
 էին Յանքով, Մարինով եւ Սլաւչեով :

Վերջապէս արեւելքի ազգային շարժմանց
 զարմանալի տեսարաններէն մէկն ալ Բուլղա-
 րիան է՝ իրեն երեք միլիոն ժողովրդովը, որ
 կընակին Դանուբ եւ Թիմոք գետին մէջտե-
 ղուանքը, Նիշ, Փերզերին, Օխրի, Սելանիկ,
 էտիրնէ, Սիդէպօլու, Պուրղազ, Վիտին, Շում-
 նու, Վառնա քաղաքներն ու անոնց գեղերը,
 եւ մեծ մասը երկրագործութեան հետ կը-
 լինին : — Խրիմ՝ եկող Բուլղարները Վիտինու
 գաւառէն են :

Բուլղարներն ընդհանրապէս բարեսիրտ,
 մաքրասէր, չարքաշ, աշխատասէր եւ առողջ
 մարդիկ են. աւելորդ զարգասիրութիւն ա-
 մենեւին չունին, եւ օտար ազգաց սովորու-
 թիւններուն հետեւիլը իրենց համար մեծ
 ամօթ կհամարին : Խիստ քիչ ընտանիք կը-
 գանսուին, այն ալ միայն մեծ քաղաքներու
 մէջ, որ իրենց քովի ազգերուն՝ այսինքն
 Յունաց, Տաճկաց, Ուլահներուն ու Սըրփե-
 րուն պէս կհագուին ու կվարուին, ինչպէս
 որ ահա հոս դրուած պատկերին մէջ ալ կե-
 րեւնայ : Իրենց սովորական հագուուսը՝ ձմե-
 ւը ճերմակ հաստ չուխայ, մուշտակ, եւ ա-
 մառը ճերմակ կտաւ է, եւ կանայք միշտ
 կարմիր գոգնոց կկապեն մէջքերնին : Կերած
 հացերնին սովորաբար բաղարջ է :

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն,

Լաւ իցէ բեզ՝ Թէ մեղապարտ ամբօխի
 Ձեռըն տայցես վեհանձնութեանը ջանիւք,
 Քան լըբանել զմի ոք այր զեղկելի
 Ձոր ձեռընիս իցես առնել երջանիկ :

Կ Բ Է Ս Է :